

սենեկին հանգուցեալ տէր Յովհաննէս մեծագործ պատրիարքն: Չայնդ առի, ասաց, տիրացու Մկրտիչ, զի՛նչ երգես և գրես: — Տէր Սրբազան, ասացի, զՀրաւիրակն Աւետանց երկրին գրեմ. — Չո՞վ հրաւիրես, ասաց: — Չմանկունս և զժողովուրդս Հայոց հրաւիրեմ, Տէր հոգեւոր: — Գրեմ, գրեմ, օրհնեալ լինիս. հրաւէր կարգաւ, թող յուսա գան Հայոց ջերմնառնդ ժողովուրդ. զի բազում գանձուց պէտս ունիմ և մտադիր եմ եթէ յաշողէ Տէր՝ նորանոր շինուածս կառուցանել»:

Խրիմեան 1853ին արդէն վան դարձած է. հոն վախճանած գտնելով ամուսինն ու դստրիկը՝ կ'որոշէ քաշուիւ աշխարհային կեանքէ և վանք մը առանձնանալ. և 1854ին փետրուար 26ին Աղթամարայ Պիւլպիւլեան Պետրոս կաթողիկոսէն վարդապետ կը ձեռնադրուի իբրև միաբան վարագայ վանքին:

Ահաւասիկ լայն ասպարէզ մը Խրիմեան վարդապետին դիմաց, երկիր մը խուպան և անմշակ, մտքեր անձուկ, խաւարապատ, երիտասարդ վարդապետը ուխտած էր կերպով մը լուսաւորել իր միաբանակիցները:

Խրիմեան կը քարոզէ, լայսին ճամբան կը ցուցնէ իր միաբանակցաց. կ'ուզէ որ ամէն մէկ վեղարաւոր շքեղ տապանաքարի մը տակ զեռ չհանգչած գործ մը թողու իր հայրենեաց և հայրենակցաց մէջ:

Բայց կրօնաւորք որոնք երբէք չէին ուզեր իրենց թմրութենէն սթափիլ, կը հակառակին Խրիմեանի գաղափարաց և երբ տեսան որ բանաւարութեամբ պիտի չկարենան յաղթել, զբարտաւթեան զէնքն իրենց ձեռք առին. զէնք մը՝ որ անմեղնբուն դիմաց շուտով կը հնարուի:

Եւ Խրիմեանը, որ ինքզինքը ազգային լուսաւորութեան և զարգացման նուիրքն՝ մի քանի անգամ ստիպուեցաւ վարագէն Պրլիս գալ ինքզինքը արդարացնելու համար:

Շարայարեկի

Հ. Մ. ՊՈՏՈՒՐԵԱՆ

### ՅՈՎՀԱՆՆԷՍ ԶՄՇԿԻԿ

### ՏՈՒՄ ՀԻՆԳ ԱՐԱՐՈՒԱԾՈՎ

Առայիև արարուած — առայիև տեսիլ

(Ս. Մովսիսի ճրատարակը. շրջակայ քոյրը պայտտները զարդարուած են զըօշակմերով ու գորգերով: քեմիմ խորը կը տեսնուի քիւզամդա. կամ տանարը, ուսկից խմբերով կը հասնիմ. ճրատարակիմ վրայ՝ մեծ բազմութիւմ զգիտուրաւ կամներու, իշխամներու, վաճառակամներու):

- Ա. Վաճառող. — Գորգեր, Սպահանի գորգեր, պքանչելի նկարներով:
- Բ. Վաճառող. — Նժոյգ մը, ազնուական տէր. ճիշդ Ձեզի կը վայելէ, բարեձեւ, աշխոյժ, քամիէն ալ երազ:
- Գ. Վաճառող. — Բանջարե՛ր:
- Դ. Վաճառող. — Երիտասարդ Արաբներ, երիտասարդ Արաբներ. կը ծախուին ամենաարժան ցնով. զեղ՛ կինը և որդիքները միասին գնողներուն. ուժով բազուկներ, առողջ

- մարմիններ. մարդիկներ կը ծախեմ, ամէն տեսակէ, ամէն հասակէ:
- Քրաքերոս գինեպան (թճոփանոյ կայսրուհոյն հայրը). — Բարեւ, բարեկամ. ի՛նչպէս կ'երթայ գործերիդ:
- Դ. Վաճ. — Ատ բանը մի՛ հարցներ. Չմշկիլ բուր գործերնիս կ'աւել: այնչափ գերիներ կը դրկէ քաղաք՝ որ գիներին սաստիկ ընկած է. մարդիկները հիմակ շատ մեծ արժէք չունին. այնպիսի դարու մը մէջ կ'ապրինք՝ որ մարդիկներ ծախելով միայն՝ կառելի չէ շնորհքով ապրիլ:
- Նայէ՛, որչափ երիտասարդներ, մարդկութեան ծաղիկներ. բայց վաստկածս այնչափ քիչ է որ՝ կարեն թէ իրական ծաղիկներ է որ կը ծախեմ:
- Քրաքերոս. — Քիչ մը միւրթարեք քեզ. այս սառու քաղաք ի՛նչ մը և մարդ մը զընելու համար. մէկը միւսին վրայ հեծուցած պիտի տանիմ. ուրեմն ինձի գերի մը հարկաւոր է. առաջուց երկու պայման. ոչ սուղ ըլլայ, ոչ ալ քրիտոսնայ:
- Դ. Վաճ. — (խաչակնքելով ինքզինք). Ո՛չ — քլիտոսնայ. ի՛նչ կը նշանակէ անպատճառ ... կը զայթակրիմ:
- Քրաքերոս. — Եւ սակայն պարզ է. ես գինս, տանս համար պիտի գործածեմ և բնական

է որ վտանգութիւն չունենամ բնաւ անոնց վրայ՝ որոնց կրօնքն ինքնին շարգիլեր հար- բնակալը :

Դ. վաճ. — Իսկ եթէ ուրանայ՝ ստանանայի փոր- ձուութենէն յաղթուած...

Քրաքերոս. — Ալեկի լաւ, հոգի մ'ազատե՛լ. — Ի դէպ. անցեալ օր հերետիկոս մ'եկած էր խանութս, չեմ գիտեր Անի քաղաքէ՛ն էր թէ Գուրինն, Հայ մը, Առտ ալ մ'արատ անունով մէկը վերջապէս. աս մոլորեալը այնպէս յամառութեամբ կը վիճէր իբրևմե- նիքոս բառին դէմ, և կը պնդէր որ Պու- սոյ պատրիարքը իրաւասութիւն չունի ա- նիկա գործածելու, որ բարկութենէն չէի գիտեր ինչ ընել. հին վարդապետներու շնորհիւ, զորոնք բոլոր օգնութեան կան- չեր էի, ասպակէ մը յաղթահարեցի որ...

Դ. վաճ. — Ուրեմն չես թողոր որ հերետիկոսը մտնեն խանութդ ու մոլորեալ դուրս ել- նեն :

Քրաքերոս. — Ամենեւին :  
Դ՞ Վաճ. — Ուրեմն միշտ դուրս կ'ելլեն դարձի եկած ու հարբեցած միանգամայն :

Քրաք. — Ի՛նչ, այսպիսի աղէկ բաներ կ'ըլլան խանութիս մէջ՝ և յուսում թէ ներել պիտի տան նաեւ զէջ բաներուն :

Դ. վաճ. — Եթէ բոլոր Առաքելները դարձի բե- րեմ' պատկառելի թիւ մը աւելցուցած կ'ըլ- լաւս յանախորդներուդ վրայ :

Քրաք. — Դառնա՞ք մեր գերիին ... Նայինք, աղէկ տեսակէն մէկը ունի՞ս :

Դ. վաճ. — Հոս գերիներուս ցուցակը. անուն- ներուն առջեւ նշանակուած է թէ իւրաքան- չիւրը որչափ կ'արժէ :

Քրաք. (կարգալով). — Մուսթաֆա կ'արժէ 7 յոսկի, 50 փարա, 4 փոտէ թուաբանութիւն ... Ալի կ'արժէ 10 յոսկի, գիտէ երաժշտու- թիւն... ասիկա լաւ է, բայց շատ սուղ է... Իմ խանութիս համար ալ քնարով վրայ նուա- ճել գիտող գերի մը պէտք էր. գիտես որ երբեմն պէտք կ'ըլլայ. այնպիսի մարդիկներ կու գան խանութը, կը նստին ժամերով. Եթէ նուազածու մը գտնուի... Միբր զօղու, կ'արժէ 5 յոսկի, 61 փարա, Ֆաթիմա խա- թուն, կ'արժէ 9 յոսկի, 13 փարա... Ոչ. ոչ. աստիք պէտք չեն ինձի... սա Ալին հարկա- տուր է ինձի, բայց թշուառական՝ շատ սուղ է : Տան յոսկի, բարեկամ շատ է, անցեալ օր երկու պարսիկ կը ծախէին այդ գնով :

Դ. վաճ. — Անոնք աւելի արժանի ալ կրնային ծախել. բարեկամս, 10 յոսկով հազիւ գիտուն մը կրնաս գնել. ասիկա գեղարուեստի մարդ մըն է. նայ՛ իմ գրիներս հաստատուն են. քերականագէտ մը 6 յոսկի կը ծախեմ, գի- տուն մը 7 յոսկի, բժիշկ մը 8 յոսկի, պատ- կերահան մը՝ եթէ արժանի է այս անտան՝ 9 յոսկի, իսկ միւս ամէն գեղեցիկ արուես- տի մը տէրը՝ 10 յոսկի :

Քրաք. — Ինչ է այդքան սուղ կը ծախես, դուն որուն միայն՝ 10) մարդ ժառանգու- թենէ ընկաւ...

Դ. վաճ. — Չես գիտեր, թէ՛ բանաւոր և թէ՛ անբան ստացուածքներս եղբորս հետ բաժ- նեցիմք, ինձի հազիւ 50 մարդ մնաց, ու հազիւ 4 ալ եզ :

Քրաք. — Ինչ որ է. 8 յոսկով լինցներ :

Դ. վաճ. — Չէ՛, բարեկամ, 9 էն վար անկա- ռելի է. հաւատաւ որ փարս որ մ'ալ չեմ շա- հիր. մտածե՛ անգամ մը որ ասոնք Առ- րեստանէն մինչեւ հոս բերեր եմ. ամէն օր ասոնց կերակուրը կայ, ես ինչ գիտեամ. եթէ կայտատ և առողջ չըլլան՝ ոչ ոք կը զնէ. անպիտանները այնքան ալ արտոճակ ունին՝ որ կարծես թէ զիս սնանկացնելու միտք ունին. պարզապէս աւելի վնաս չը- կրելու համար է որ ասոնք թովէս հե- ռացնել կը ջանամ. բայց անշուշտ Ալիին հետ՝ իր կիցը և որդին ալ կը զնես. անզը- թութիւն է գանտը բաժնելը :

Քրաք. — Ի հարկէ անգթութիւն է. անշուշտ գանտը ալ՝ ինձի ընծայ կ'ընես :

Դ. վաճ. — Ալի, անաւստիկ քու նոր տէրդ. վերջին բարեւոյ տուր կնոջդ ու որդւոյդ : Ալի (փաթթութեամբ իր ամուսնոյն). — Ալեւ, սի- կրելի, միտս բարով, միտս բարով... Ի՛նչ ճակատագիր... մեր այն սիրուն տունը՝ հո- վիտին մէջ...

Կիկը. — Մեր այն անոջ օրերը... ո՛ր է մա- հը... Ինչո՞ւ չի հասնիր. Ի՛նչ պիտի ըլլայ որդի, ի՛նչ պիտի ըլլամ ես առանց պաշտ- պանի... պիտի տեսնանք, պիտի տեսնա՞նք օր մ'ալ թեզ...

Ալի (որդին զրկելով). — Եկուր դուն ալ, Իս- մայիլ, ին՛ խեղճ Իսմայիլս... անապատի ազատ գաւառ, աս բաղդի՛ն համար ծնւր դուն. խեղճ որբ... խեղճ նակաւ, զուրկ պիտի մնաս հայրենի համբոյրներու գոռանա- քէն... անգութներ, ձեր գլխուն վրայ ի՛շ- նան երկրի կայծակները... ձեզ կը մաղ- թենք մեր բաղդը : Մերելի ամուսին, սիրելի Իսմայիլ, .. արիւն կ'անցի սրտէս. վեր- չին անգամն է ուրեմն որ ձեզ կը համբու- րեմ, ձեզ կը տեսնեմ... (բռնի կը բաժնեն) :

(Եկեղեցւոյ դուռը կը բացուի. զինուորական ե- րաժշտութեան յառաջ կու գայ ջմշկի, Բիւզան- ղիովի կայսերական ընտանեաց արքայամերում ու Սշամաւոր զօրավարներում հետ, շրջապատուած ռուս, բուլղար և արաբացի զինվորներ երկայժ շարքերէ. մ'աբոյնի աղաղակովը. կեցցէ՛ յոսուամ- ղիմ, կեցցէ՛ Նիկիփոր, կեցցէ՛ ջմշկիկ. ծափա- հարութումը) :

Քրաքերոս (գերիին՝ որ կու լայ). — Կը ճան- նաս ո՞վ է այս կարճատեսակ, սեւուկ, ու- ղորմէլի ձիաւորը, խոշոր զգեստներուն մէջ այնպէս կորուսած՝ որ տարի մը պէտք է մէջը փնտռել...

Գերիկն (լաւով ու քիչ մը խնդալով միանգա- մայն). — Ոչ :

Քրաքերոս. — Նիկիփորն է, նշանաւոր Նիկի-

փորը, իսկ միւսը՝ ծիրանիով, արձանի պէս կեցած՝ կոստանդին կայսրն է. քովի անմորուս, գէր և երկայն մարդը՝ վասիլ Սենեկապանը . . . իսկ սա միւս ծիրանի հագուած շնորհալի տղան՝ կայսեր որդին է, Ռոմանոս. իսկ մէջտեղի հեծեալը փոքրիկ, ազնուական ու վառվռուն . . .

Գրիթ. — Անիծեալը, կը ճանչնամ . . . Չմշկիկը . . . մեզ այս վիճակին հասցնողը . . . (գերիներուն նայելով) . . . Հոն, հոն, հոն, իմ ազգական զօրավար, չի տեսներ նշանն բազմութեան մէջ . . . անիծեալ Չմշկիկ, քանի՞ներ՝ ազգականնիքէս դաշտի վրայ ընկան իր ձեռքէն:

Ժ Ո Ղ Ո Վ Ր Ի Ա Կ Ա Ա Ն Ե Ր Գ

կեցցէ՛ մեր սուրբ իսաչ, կեցցէ՛ Բիզանդիոն  
Հաւատք, Հայրենիք, ձերն է յաղթութիւն:  
կեցցէ՛ Չըմբշկիկ, ասպետն անըման,  
Փառքի արուեսեակ, աստղ առաւօտեան:

Արեւը կ'տեսնէ միայն յաղթանակ՝  
Հոն ուր կը փայլին մեր զէնքն ու բանակ.  
Ջըրվէժն և առիծ, շանթն է քեզ նըման,  
Չըմբշկիկ անյաղթ՝ աստղ առաւօտեան:

Երբ սուրն օդին մէջ՝ թըռչի կըռուի դաշտ,  
Կը բացուին երկինք ու կ'իջնեն բիւր վաշտ.  
Նոր սուրբ Թէոդոր, հայրենեաց վահան,  
կեցցէ՛ Չըմբշկիկ՝ աստղ առաւօտեան:

(Բազմութիւնը երգելով կ'երթայ Չմշկիկի ետեւէն ու բեմը կը դատարկուի դանդաղօրէն. կոյր մը յառաջ կու գայ, քմար զարմելով և երգիւով):

Երջանիկներ, որ զուարթօրէն  
Փութաք տեսնել Ձեր սիրելիք,  
Թըչուառ կոյրին՝ արեգակէն  
Դարձուցէք Ձեր ականողիք.  
Իմ գիշերներս աստղ ալ չունին.  
Ողորմեցէք կոյր իշխանին:

Երջանիկներ՝ ձեզմէ՛ն էի.  
Հայր տղաքներու՝ փառքի կոչուած,  
Վե՛հ զըզեակներ ես ունէի,  
Եւ Տիգրիսի մօտ բիւր կուլուած.  
Արդ ուրիշներ Անցեալս ունին  
Ողորմեցէք կոյր իշխանին:

Երազեցի տիրել գահուն,  
Ու զըրկուեցայ լոյս աշխարհէն.  
Կիսի՛ քօղեբու մէջ՝ արդ անգուն  
Որդիքըս վանք կ'ապաշխարեն.  
Գիշերն եղաւ իմ ծիրանին . . .  
Ողորմեցէք կոյր իշխանին:

Քրարթրոս. — (Ողորմութիւն տալով, յետոյ գերիին դառնալով). — Գիտես ով է այս

կոյրը, մեծ իշխան մը, Սմբատ անուով հայ մը, կոստանդին կայսեր դէմ դաւաճանեց լեկապէնոսի տղաքներուն հետ միաստ. կուրցուցին զինք, կրին և որդիքները վանքի մէջ բանտեցին. հիմա դատապարտուած է Թափառելու, մուրալու, փողոցներուն մէջ միշտ քաղցրածայն իր յանցանքները նրգելով:

ԱՐԲՈՒՍ ՄԱՐԿՈՆԵՍ



Հ Ա Յ Կ . Ճ Ա Ր Տ Ա Ր Ա Պ Ե Տ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Կ Ի Կ Ե Ա Յ Ա Ր Կ Ե Ե Կ Ե Ղ Ե Յ Ի

Կրկնայարկ կամ վերնատունով եկեղեցիները չեն այնքան բազմաթիւ ի հնումն: Թէ՛ վերնատունը ո՞ր դարուն մտած է մեր եկեղեցիներուն մէջ՝ դժուար է որոշ բան մ'ըսել. այն հնագոյն եկեղեցիները որոնք ցարդ կանգուն կամ՝ կրտսկործան կան՝ ընդհանրապէս պարզ են, առանց վերնատան. ինծի ծանօթ ամենաՀին եկեղեցին որ վերնատուն ունի՝ է Սեւանայ վանքին Ս. Առաքեալը (տես Ձև 20) որ իններորդ դարուն վերջերը հիմնուեցաւ: Եկեղեցւոյս հիւսիսային աւանդատունէն սանդուխով փոքր վերնատուն մը կը բարձրացուի որ Դոսին վրայ կը նայի: Կը կարծուի թէ այդ վերնատունը շինուած է Մարիամ Իշխանուհւոյն համար, (որ եկեղեցւոյս շինութեան նիւթական նպաստողն եղած է) որ անկից ունկն կը դնէր ժամասացութեան: Եւ հիմայ եւս Արեւելքի մէջ վերնատունը կանանց յատկացուած է:

Կան եկեղեցիներ՝ որոնց վերնատունը արեւմտեան կողմը միայն ձգուած է, իսկ կան ալ որոնք երեք կողմանէ ալ կրկնայարկ են ինչպէս է Ալաձաի (ի Կիրիկիա) աւերակ եկեղեցին (Ձև 26): Եկեղեցւոյս ճարտարապետութիւնը բիւզանդական է, ինչպէս կ'ըսէ Լանկլուա: Յունաց կը վերարեէր արդեօք թէ Հայոց՝ յայտնի չէ. առանց մանրամասն տեղեկութեան՝ զայս հրատարակած է Լանկլուա իր « Ճանապարհորդութիւն ի Կիրիկիա » գործոյն